

ՊԱՏՄԱԿԱՆ

ԿԻԼԻԿԵԱՆ ԱՄՐՈՑՆԵՐ

ՀՌՈՍԿԱՅԻ ԴՂԵԱԿ

Գ. — Հռոմիլյայի Դիմակին եկեղեցիները, մասունքներն ու զարդերը. — Խնչպէս որ կիրիկեան բաւական թիւով ծովամերձ և ներքին ամրոցներ, իրենց պարփառներէն ներս ունեցած են քրիստոնէական տաճարներ և ամանք նոյնիսկ ունեցած են նաև խաքրիստոնէական հեթանոսական մէկնաներ, գծուար պիտի չըլլար ենթազրել որ Քրիստորին Կաթոլիկոս երր յանձն առաջ Հռոմիլյայի Դղեակը, հոն գտաւ, թերեւս կիսաւեր կամ լքուած զիճակի մէջ, քանի մը սրբավարքեր, Քանի որ Գող Վասիլ տանուաէրն էր Հռոմիլյայի և անկասկած որ ան իր զէնքի ընկերներով և մաս մըն ալ քաղաքացի բնակիչներով նստեցաւ հոն և իրմէ յիշոյ ամրոցը անցաւ Փառնկ իշխաններու և քրիստոնէայ քերպատէրներու ձեռքը, հարկաւ եկեղեցի մը կար Հռոմիլյայի մէջ: Դժբախտաբար, սակայն, Ժամանակակից պատմագէտներ այս մասին ո՛չ մէկ յիշատակութիւն ունին, թէկ բաւական տեղէկութիւններ ունինք գէթ Սթոռի փոխագրութիւնէն յիշոյ չինուած եկեղեցիներու մասին:

Երբ Ճռունինք աղէտալի մահուամբ կիրիկոյ նորահաստատ իշխանութեան սահմաններուն մէջ նոր կացութիւն մը սաեղծուեցաւ, որով խոհեմութիւն համարեց Արաւատան չերթալ ու մալ Հռոմիլյայի մէջ, ըստ կիրակոս պատմիչի, Փոքր Վկայասէր առաջին պատեհութեամբ չինեաց զիկնեաց կեկեղեցի հրաշագան զմբէթարդ», զասնզի իր և հայ զինուորականներու վկայութեամբ Հռոմիլյայ բաւական պաշտպանուած և անառիկ գիրք ունէր, ինչպէս որ շուրջ մէկուկէս դար կրցաւ պահել իր սուրմական դիրքը, մինչև որ 1293ին զիշխականապէս զրաւուեցաւ ու աւերուեցաւ: Եւ արգէն պատմութեան մէջ անառիկ յիշատակուած ո՞ր բերգերն ու ամրոցները տեւականորէն գրաւ-

նըւած են իրենց աւազին տէրերուն ձեռքը ժամանակակից Մաժմինոյի հոչակաւոր ամրութիւնները տեսանք որ 1940ին քանի մը շարթուան մէջ անցան թշնամիին ձեռքը: Եւ որպէսզի Հռոմիլյայի Դղեակին զինուորական ու քաղաքային շինութիւններուն հետ համընթաց կառուցուէին նաև Ազգին ու եկեղեցին զիրքին համապատասխան կրօնական հաստատութիւններ, նոյն կիրակոս պատմիչ կ'աւանդէ նաև որ Գրիգոր Գ. Տղայ չշնեաց զիկնեաց ակադեմիայի եկեղեցին ի կայսյուն և զարդարեաց զնա մեծապէս, բայց անհոգութեամբ չի նշանակեր երկու եկեղեցիներու ալ անունները:

Յիշատակառնի մը զրիչը, Թովման քահանայ, բնիկ Հռոմիլյայեցի, շատ չփեղ կը նկարագրէ Հայրապետական Սթոռին փաքը ու նոյն տողերուն մէջ ալ Հռոմիլյայ անկումն ու աւելումը՝ Սուլթան Մեհմեթ էլ-Ալբատի ձեռքով.

Երորդ ի բնաւիշն յութունց և իմա նուաստութեան, որ իւ փոքր մասին անարքան զորով Թավման ոմն անուն, տարաշխարհիկ եղեալ ի հայրենի տեղւոյ իմոյ, յերբեմն ի վաղնչուց ամաց հայրապետական աթոռոյ հօրութեամբ փառաւորեցելոյ, ի նշանաւորն ասեմ դղեկի Հռոմիլյան, վասին մեղաց, նախ քան զիկց ամ ութեան տասիք ի ձեռք Տանկաց մատնեցելոց յորուկ անուն և կիսով նաի քան զանուուն պատահեաց ինձ ելանել և գալ յաշխարս Կիրկիոյ, յուսով տառութեան սուրբ զիրքեցման Թիրսոսով, զոր վարկանիք թէ ի ոչ ըստ իման արժանեաց.... Վասի զի գերեալ եղեւ և Աջ Սրբոյն Գրգորի և հայակուոր Նսանն Աստր Վանկօյի: առ առն ընկցեալ Նշանաբք սոկերաց սրբոց վկայիցն նաև աստուածանակ և երինանձ չշեղաշուք և գերպայտած ու ուժուոր տաճարուն, զերոյն Գրգորի ասեմ և ծիրաւութեան Մրամանոյ Աստածանին և յանուան Որդուոյ նորա Սուտր Գրիշին, կոխան եղաւ և աւթարան անհաւասիցն (Գրիգոր Թղրոց, էջ 537. Յիշատակարան) (*):

Կը տեսնուի որ Թովմագ քհյ.ի նկարագրութեան համեմատ Հռոմիլյայ ունեցած է երեք աւելի եկեղեցիներ և պէտք է ենթազրել որ Թովման քհյ.ի ժամանակ անոնցմէ մէկ քանին արդէն կիսովին աւերուած ու անգործ ածելի դարձած էին: Այս-

(*) Թարգէն Խարսդիկոս՝ Հռոմիլյայի Հայրապետանոցը, Հանդ. Ամսուեան, 1903, էջ 99, նաև իր ժամանակը:

պէտք երը Թովմաս քնյ. կը յիշէ միայն Ա. Դրիգոր Լուսաւորիչ, Ա. Աստուածածին և Ա. Փրկիչ Եղիղեցիները, անզին, սակայն ուրիշ Յիշաւուկարան մը, աւելի կին, ուր միաժամանակ կը յիշուին հինգ եկեղեցիներոյ և այս Կոստանդին Բարձրերդցին և Հեթում Խորքայի ժամանակի.

«Փա՛ռք քեզ... Շնորին Ցեղան սկսեալ Ա սկզբութեամբ նորին յանդ եւեալ աւորակեցաւ Մատեան և առուս ամախաւ, առուս Փունակ Եկեղեցամբի և պաշտեր ուսուա Աւագանու Բաթի Զ և Ե (—1236) Քրիորի Թուռարերութեան Հայոց, ընդ հովանեաւ առուսած թաթարաց յանուն միամնի՝ որդւայն Աստուածայ Սուրբ Գրիշի հոչեցելոյ, և մաւր նորին Մորայ Աստանածին և կալսութին մերս Մերոյ Գրիորի Զ և Սուրբ Հայուսինին նիփրադայսի, և առուսած շնչպալ Սուրբ և յազթող Նոսին Վանզոյ, և այսու բաշմանաւար որքոց որք պաշտին, յաշխարեամաւ Արքուն և աւանանու Եկեղեց սցայ յանառիկ Եղիսակ Հուսակ և Բագաւութեան Քրիորասապահ և բարենպաշտ արքախն Տիրոյ. և ի ժամանակի ձրցուած նոյն առուսած տակը Բագաւոր ջարձեալ ի մեծ և յաշխարեամասոյց Կունապահի որ առ յանուն Աւոյ: Համանաւ և ծախուց անօսաւապահու Թեան Կասանդրի Կարգինիսին Հայոց, որ... Անոր անշեալ և բարզու այլ գերասակրուն Խանանայն Վարդան Փակալայ առուսած ընզակ առաջարացաց»^(*)).

Անկասկած որ Քրիզոր Տղային շինած եկեղեցին Ա. կուսաւորիչին է՝ ուր ամփսիփի Դրիգորի և Ներսէսի, երկու հարազատներուն նշխարները և ամսոնց քով ալ Միծ վկայաւորի նշխարքը՝ Հոռոմկայ փոխադրելով Մոյքի գլեւեակէն»^(**):

Այսպէս նորսաց Հոռոմկան քիչ ժամանակի մէջ կը ճախանար, և Կաթողիկոսարանի եկեղեցիները թէ Քրիզոր Տղայի ու կեղապանոյն շինութիւններով և թէ Շնորհաւորի նոր կարգաւորած ժամկրութիւններով կը փառաւորուած էր:

Շնորհաւորի նշխարները՝ Հոռոմկայի մէջ հանգչել յիտոյ, քաղաքք իր սրբավայրերով պիտի զառնար նշանաւոր ուխտաւեղի և այդպէս ալ պիտի մեար դեռ մինչ չեւ վերջներս.

Ենուանալի նշխարները Հոռոմկայի մէջ հանգչել յիտոյ, քաղաքք իր սրբավայրերով պիտի զառնար նշանաւոր ուխտաւեղի և այդպէս ալ պիտի մեար դեռ մինչ չեւ վերջներս.

Ենուանալի նշխարները Սուրբ Հայուսակին Ներսէսի մեծաւ պատուավ և առա-

քինաց և վարդապետաց ժողովով, մեծապահաւ հանդիրին հանգուցին յարժանաւոր գամբարանի ի հիմւնու ուուր և զեղապահույն առաջարին, որ շինեցաւ յանուն Որբոյ Գրիգորի Լուսաւորչին՝ յարցոյն եղբօր իւրոյ ի Տէ Գրիգորինէ, բանզի ու յաշորզեաց զաթօս Հայրապետութեան Հայոց զինի որոյն ներսէսի. որ և առաւել զարգարեաց շուրջ Անուն, անձավայնուէ շինեամբը և նորացոյց երեւելին պատուան պատուուց, եւ ես բերել Պելիարո զծեր Գրիգորինի վկայաւորի և ամփսիքաց ի հիմւնու նոյն տանարի մերձ առ զամբարուն երկուոց Հայրապետաց Երիցորի և ներսէսի (Յսիելի ժք. էջ 81-82)»^(*).

Կիլիկեան պատմագիրը՝ Կիրակոր ի նորաշէն տաճարի ճարտարապետական կանուցին ալ կ'ակնարկէ սի նմանութիւն արեւելից տաճարացն ու բացարութեամբ Արեւելեան Հայաստանէն Կիլիկիա փոխադրամ էին Կայկական առանձնայատկութեան զիլաւոր զիծերը իրենց վազեմի ըմբռնութեարով՝ Նորահաստատ հայկական իշխանութիւնը իր կողքին ունէր կրօնական իշխանութիւնն ալ. Հայրապետով և կեղեցական գասազ, վահական ու ծիսական բոլոր հարգաւորութիւններով ու Կիլիկիոյ Նորահաստատ հայկական կամար իր ազգային-և կեղեցական գիմազիք, երբ Կիլիկիա կը շարունակէր յարցել աւատական իր վազեմի զրութիւնը: Հոզով ու միջավայրով նոռ էր Կիլիկեան թագաւորութիւնը, բայց պէտք էր այս հայկական հարգաւորութիւնը առ Կիլիկիոյ Նորահաստատ հայկական ամբարական կամար իր ազգային-և կեղեցական գիմազիք, երբ Կիլիկիա կը շարունակէր յարցել աւատական իր վազեմի զրութիւնը: Հոզով ու միջավայրով նոռ էր Կիլիկեան թագաւորութիւնը, բայց պէտք էր այս հայկական հարգաւորութիւնը առ Կիլիկիոյ Նորահաստատ հայկական ամբարական կամար իր ազգային-և կեղեցական գիմազիք, երբ Կիլիկիա կը շարունակէր յարցել աւատական իր վազեմի զրութիւնը:

Այս Տէ Գրիգորիս արկանէ հիմն ի Կայս և շինէ հայկակ եկեղեցին ի նմանութիւն արեւելից տաճարացն, պատրաստաւոր ի նման զիիրու երկուոց լուսաւորչացն զարեցը բերոց՝ Տէ Գրիգորինի և ներսէսի. հանէ և

(*) Տես Արք Հայէսի Բ. Ցուցակը, 1936: էջ

139:

(**) Բարգէն Կրդկ., անգ, էջ 100:

ի ժամանակն (այսինքն՝ ի ծովք Դպեկէն) գնչը-
խարութեան նրբորժիք, զքեռայն Ապիքա-
տայ հաւան իւրոյ զմբեր Վահրամայ (Վայա-
սերի), և զնէ ընդ երկուց լուսաւորչացն
(մ. Մ. Զամշեան, Պատմութիւն Հայոց, Գ. էջ
39.) (*):

Ինչպէս E. Rey, նմանապէս Բաբեկն Կաթու-
ղիկոս, շատիրու կարգին, 1889 Հոռմկայ
այցելած ու տեսած է վերը յիշուած եկե-
ղեցիներուն աւելապնիրը.

«... Բայց քանի որ՝ Կը գրէ (Բ)արգէն
Վրջ. 1902ին չՏէր ներսւասի (Ընթաւայ)՝
սեխտառեցին եկեղեցին հարաւային հոգին
է ըստ աւանցութեան, Հան՝ ուր Ալիւան-
Մոլուկի յասակագիրն մէջ (Ե. պր., էջ 226
- 231). «Կաթողիկոսարան նշանակուած է,
այսինքն ըստ ամենայն հաւանութեան, Ս.
Լուսաւորիչ եկեղեցին, Խոկ էկաթողիկոսա-
րան նշանակուածը հայահան եկեղեցւը մը
աւելապն է, որուն արեւելեան պատին իր
ճաշկաւոր ամբողջութեամբ հանգուն է և
նիրատ Կը նայի կարմիր երեսով. Միւս պա-
տիրը՝ ինչպէս նաև եկեղեցին՝ նողով ծած-
կըւած են. Կանգուն պատին վերև երկու
անկինները գեղեցիկ խաեր գորազրուած
են, չարանար ամբողջութեամբ նորուած
եղեւած, Բայց խայերուն չըստ անկինները
չայց անգուական արձանագրութեաւն (—
«Տէր, Ցիուու, Քրիստոս, Ասուուա») չօշա-
տառը միայն կրցած եմ նշամրել. Այս փա-
ռառար եկեղեցին պէտք է ըլլայ այն շնե-
ղապահոյն տաճարը զոր զեղանի և զեղա-
փա Պահաւանին, Գրիգոր Տղայն, շնեց.
գերազանցելու համար Փոքր Վկայասէրին
լինած հարաշազն գմբէթարզը միւս եկեղե-
ցին, հաւանարար Ս. Աստուածածինը, որ
ըստ իր այն կոկի զեղեցիկ շնչքն է որ մըզ-
կիթի փոխած են. Մեզի Ս. Յափաննու անու-
նով վիմափոր եկեղեցին մըն ալ ցայց տուին,
որուն յիշատակութիւնն իսկ չկայ Թօվմա-
քի, ի յիշատակարանին մէջ. Ս. Քրէիլը,
հարկաւ հողին տակ մնացած է հարդ հաւա-
սար եղած է. Ստորյ է որ ինամուտ պեղում
մը պիտի սրոշէ բաւոր սրավայրերուն և առ-
ջերու գերքը և թերեւն շատ մը արձանա-
գրութիւններ ու յիշատակարաններ ալ ե-
րեւան բերէ» (**) :

Բնական էր որ նորատաց Հոռմկայի Դղեա-
կին բոլոր նորաշէն եկեղեցիները զարդար-
ուած ըլլային սրբոց մասունքներով և թան-
կարժէք անօթ և սպասներով, բարձր պա-
հելու համար Հայրապետանոցի գիրքը:

(*) Բարգէն Կրողի, անդ, Հմատ. Ալիքան՝
Ենորհալի և Պարազար իւր, էջ 230.

(**) Անդ, էջ 102ա.

Այսպէս Հոռմկայի մայր եկեղեցին, բացի
Ո. կոսուառոչի Աջէն, իրը Աթոռի ժառան-
գական մասունք, ուներ Քրիստոսի խա-
չափալուն մասունք մը, յատկապէս բերել
տրուած Հայաստանի Աթշարունեաց գտաւոփ
Վանկոյ կամ Վանգոյ մենաստանէն ու զիւ-
տեղուած յատկապէս կառուցուած ալլուրը
և յաղթող նշանին Վանգոյ մատրան մէջ,
ինչպէս որ Կը յիշատակին Հոռմկայի կամ
Ջէյթունի Աւետարան Յիշատակարանը (12-
56) և աւելի յիտոյ՝ Թովման քճյ. Իսկ
Շնորհալին պարզապէս կը յիշատակէ սող-
ջոյն սիրոյ և խազագութեան հասցէ աստ-
ուածնկալ և փրկական սրբոյ նշանէս, և
ի հրեշէն լիզուաց նոգույն ընկունողաց
առաքելական նշխարաց և ի սուրբ Լու-
սաւորչին մերոյ Աջէս և Ալթոռոյս (Քնի-
նաւուակամ, էջ 2) (**) : Իրարու յաջորդող
Պահաւունի կաթողիկոսներ, տոհմային նա-
խանձախնդրութեամբ, թանկապին զգեստ,
զարդ ու սպասներով ճնիփացուցած էին
Հոռմկայի մայր տաճարն ու միւս եկեղե-
ցիները:

Ամբատ պատմիչ, ընդարձակօրէն և
յաճախ հակասական զիծերով տաէկ յիտոյ
Յովհաննէս Ձ. Մեծարարոյ Սանցի Կաթո-
ղիկոսի նկարագիրը, կը պատմէ որ Հոռմ-
կայի նշանաւոր եկեղեցիներու ճոխ զար-
դերուն մեծագոյն մասը ձեռքէ հանեց,
փոխարժէքովը ամրացնելու համար զըզ-
եակը: Պէտք պիտի ըլլայ ընդունիլ որ կա-
թողիկոսին այս արարքը կամայական չէր,
այլ հարկադրանքի տակ մտածուած ծրա-
գիր մը: Հոռմկայ Հայրապետանոցի համար
զնուած ու տրամադրուած էր 1151ին, լաւ
մը ամրացնելէ յիտոյ անոր պարիսպները,
աշտարակներն ու գուռները: Ժամանակա-
կից պատմագիրներ եւ յիշատակարաններ
և անառիկ ըլլալով կը ներկայացնեն Դրզ-
եակը՝ իր բոլոր ամրութիւններով: Ազգ-
հաննէս կաթողիկոս եկեղեցական զարդ ու
սպասներու վաճառման ձեռնարկց 1205
տարեոյ մօտիկ թուականի մը: Կարելի չէ
ենթագրել որ «անառիկ» ըլլալուն վկայ-
ուած ամրոց մը կէս զար յիտոյ ամրաց-
մամբ նորոգուելու պէտք ունենայ ու կա-
թողիկոս մը, որքան ալ իր հոգեւոր տանը
նորոգութեան պէտքը տեսնէ, իր իսկ մի-

(*) Անդ, էջ 102բ:

ջոցներով ձեռնարկէ անոր նորոգութեան : Ամրաշէն զղեակ մը հասարակ ապարանք մը չէ ու տեսանք որ ան զինուորական հանուաոր թերդ մըն ալ է և թէ անոր սկսիր ամրացումը անհրաժեշտ նկատան պէտք է ընդունիլ զինուորական իշխանութեան ցուցումն ըզվ և հրահանգով : Եւ որովհետեւ օրուան արքունիքն ու զինուորական հոգամրանիթերնիթապէս ի վիճակի չէին առանձնելու : Նորոգութեանց անհրաժեշտ ծախսերը, Համեմկայ, որպէս Հայրապետական Աթոռ՝ ի թէ իսկ գոյութեան համար յանձն առած է ձեռնարկելու անհրաժեշտ և յասելուած ական, կարի ամրութեանց, ձեռքէ հանելով իր եկեղեցիներուն արժէւքաւոր զարդերը, ինչպէս որ բազմաթիւ առիթներով, ծանր նորկապահանջութիւն, կաշառք, հատական ծախսեր : հասութաբեր կալուածոց շինութիւնք Ան . ծախուածեն եկեղեցական թանկարժէք անօթ ու զգահետներ, Երևանացէմէն Հալէպ ու մինչև իջմածին, լսու ժողովրդային առածին՝ որ կ'ըսէ . օձերմակ դրամը սկ օրերու համար է և Շատ հաւանական է որ Հոռմկլայի պահանջարաց հրամանաւարը զինուորական վիրին իշխանութեանց տեղեկագրամը, քննիչ ուզած և ըստ այնի յանձնարարած էին կաթողիկոսին, անմիջական և յաւելուած ական ամրացութերու ձեռնարկելու համար, գուշակելով սեւ ամփերուն ետեւէն հասաւ, նկիք սեւ օրերք որ դժբախտարար պիտի իրականանար, հարաւէն հասնող ահաւար այլ քններով : Մամանակակից մեր ազգային ու զինուորական պատմիչները ընդհանրապէս ժամատ գտնուած են աւելի մանրամասն նութիւններու մէջ . այսպէս, յայտնի չէ թէ 1200 ական թռականներուն ո՛րքան էր Հոռմկլայի բնակչնութիւնը և թէ ժողովուրդը նիւթապէս ի վիճակի՞ն էր, նոգալու համար ամրոցին նորոգութեան ծանր ծախսերը և Այս բոլորէն յետոյ սա եւս իրողութիւն է՝ որ Յովհաննէս Մեծաբարոյ Կաթողիկոսի նախաձեռնութեամբ և կարի ամրացուած Հոռմկլայ կրցաւ տոկալ ու պարի մինչև իր վերջին աւերումը, 1293ին :

Այսպէս, Մեծաբարոյ քակեր ու վերուցեր է եկեղեցական բոլոր զարդերուն վրայ կտնուող սոկին ու թանկագին քարերք : Մմրատ պատմիչ՝ որ լացով գիտած է այս բոլորը, կը պատմէ որ Շնորհալիէն

մնացած սմասունքներու սրբատուփերը, որոնք զարգարուած էին սոկի և արձաթքանդակներով և թանկագին քարերով : և զոր Ապիրատ իր ատելին փարթամենալ յանձնած էր կաթողիկոսը քաֆեց : Նմանապէս քակեց Շնորհալիի հօրը՝ Վասիլ իշխանին շինել տուած ոսկեղէն մեծ խաչը : Գրիգոր Տղայի շինել տուած ձոյլ ոսկի սուրբ Նշանը հալեցուց, առաւ ու ծախսեց վրայի ակունքներու ու մարգարիտները : Քակեց նոյնպէս Շնորհալիի ոսկեղիւու թանկագին շուրջապը՝ որ ծուլածոյ նիւթի պէս կրնար կանգուն կենալ : Ապիրատին շինել տուած եւ մայր տաճարի աւագ սեղանին առջեւ գրուած ականներու և մարգարտայեն գողնոցը քակեց նոյն նպատակով : Տղային շինել տուած և Ա. Լուսաւորչի գմբէթէն կախած արծաթեայ մեծ լուսակալը տուած : Ապիրատին շինել տուած ոսկեղիւու և մարգարտով ու թանկագին քարերով ընդելուզաւուած գօտին նմանապէս քակեց ու ծախսեց : Օրմաննեան իրաւամբ զիտել կուտայ որ Յովհաննէս կաթողիկոս այս բոլոր սոկին ու արձաթքը, գոնարիներն ու մարգարիտները իրացուցած կամ անտեղի նպատակներու գործածուած չէ, այլ յատկացուցած է Հոռմկլայի բերդին ամրութեան ու պայծառութեանը, հասած ըլլալով նաև աղքատ ժողովորդի կարիքներուն(*):

ԱՐՏԱԿԱԶՄ ԱՐՔԵՎՈՒԱԿԹՊՈՍ

(Հարունակելի)

(*) Ազգապատմ, Ա. Հատոր, էջ 1561 : Նաև Բարգէն Կթէկ. անգ, էջ 103:

